

Ա.

ՃՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՊ

ՊԵՐ ԱՌԱՐԴՎԱՐԸ

1

ՍԱՆԱՍԱՐ ԵՒ ԲԱՂԴԱՍԱՐ

Ժողովրդական վեպ *

(Մ ռ կ ա ց ձ ի ւ դ)



ամանակով կը լէր, չեր ըլէր, մէկ խա-
չապաշտ թագեաւուր. զինք շատ դօվ-
լար ունէր, ափաս ու քավլաւ չունէր.
մէկ աղջրկ կէր յիւր:

Աղ թագեաւուրն էլ Սինաքերիմ
կուապաշտ թագեաւուրըն խարճաց
(հարկասու) էր:

Օրմ աղ կուապաշտ թագեաւուր
էլաւ էրկու մարդ կլալուզ (առաջնորդ,
սպատգամաւոր) յուրուղից խաչապաշտ թագեաւուրըն.—Դիացէք,
իմ խարճ ժողուեցէք, բիրէք:

Կլալուզնիր էկան ընցան թագեաւուրու հեօնի ու սարի առ-
ջևէն. օր կընցնէն, լուսմ անիւնց իրեաց. ըրկացըն ինչ տանըն.—
անցկնւն խօրոտ աղջրկմ իրեաց, արևուն կըսէր՝ «դիւ դիւս մըլիր,
իս դիւս ըլիմ»: Աղջրկ ընցկուն խօրոտ,—«ըրպէր նիւէ չարդարաքի,

* Պատմողն է Մոկացի Սախօն. մանամասնութիւնները սուա մասին են
վեպին վերջում տեղաւորած ծանօթութեան մէջ:

պըօտ նաւք նիան դարբեաւի, մէծ այնիկ դրչա դր հեալա, նամք փարասույէ պէտա մէծիկ դրեկէ»:—Ընցկուն խօրոտ՝ վուր (որ) տըս-նուշուրս յափեր լուսնըլի կը նմանի, վուր եօթ սարի իտեէն դիւս կիւգեայ, ճանճ վուր ճակատին վրայ ման գեայ, կընկնի, ճանճի եօթ կուղաշար կը կուտըր:

Ադ կլավուզնիր ինչ տիսան գէդ աղջըկ, էրկուսն էլ անյիւշ, անակեախ ընկեան:

Մէկ սահարէն թագեաւուր մարդ յուրուղկից, էկան տարըն յիւր կօնախ:

Ադ կլավուզնիր բան չասըն, էլան սուս ու վուս դարձան ու-րինց թագեաւուրու մօտ թագեաւուր խարցրից.

— Խարն բիրէք, չբիրէք:

Ասըն.—Թագեաւուր ապրած, ինչ խարն, ինչ բան. ընցկուն բան մ'ինք տիսիր, աղէկ էր մինք չմեռանք.—դիւ ըլէր, իրիք ամիս անյիւշ կընկնէք գեացն:

Թագեաւուր էսաց.—Ի՞նչ էր ձի տիսած:

Անինք ասցըն.—Խաչապաշտ թագեաւուրու աղջըկ տիսանք, վուր գիշեր, ցիրեկ չուտիս, չսմիս, համա անիւ ջիպ ու ջամալ (տեսք, պատկեր) քամածա էնիս:

Թագեաւուրն էսաց.—Հա, ասկեա՛ր. ասկեար էրէք, գեացէք. աղջըկ կտայ—կտայ, չըտա՛ր. —քեար քեաղեցէք, աւազ մաղեցէք. ժողվեցէք, բիրէք ինչ կայ:

Էլան ասկեար էրըն խաչապաշտ թագեաւուրու վրայ:

— Ահա, թագեաւուր, քու աղջըկ եան կըտաս տանըք, եան քեար կը քեաղընք, աւազ մաղընք . . .

Թագեաւուր ըրըշկից—ի՞նչ ըրըշկի—քեանց աստղ երկընք աս-կեար ի թափուի. նուղապ յուրուղկից մատ (մօտ) յիւր աղջըկ:

— Նա քեօ խամար ի էկած. եան ա՛էրթաս, եան էրկիր ա՛ւակիրին:

Աղջըկ մէզից (զաց, մտածեց).—Վուր չէրթամ, իմ խօր եր-կըր քեար քեաղըն, աւազ տը մաղըն. իս մէկ ջան իմ, էրթամ կուր-սըկիմ աղիկ ի, քեանց իմ խուր էրկըր աւիրի:

Աղջըկ խօսք իտու:

Առաւուտ ասկեար քեաշուաւ. թագեաւուր յիւր աղջիէ ձեռք ուսք տիսաւ (պատրաստութիւնը հոգաց). մէկ վարդապիտ իրի, կըն-կեան շուր խագիւց, էսաց.

—Վարդապիտ, էրթաս խաս իմ աղջիէն, գեօղտիւկ չըս թղնի Աստուած մոռանայ:

Իլան խիծըցն, տարըն խասիւցն կոտապաշտ թագեաւուրու քեաղաք: Կոտապաշտ թագեաւուրու քեաւոսուն պակաս մէկ կնիկ էիր, Յըրկուն թագեաւուր էկաւ վուր գեայ յիւր կեօղվինք:

Աղջըկն էսաց.—Թագեաւուր, մինք խաչապաշտ ինք, դիւ կռապաշտ իս. մի դնի (կրօն, հաւասար) մէջ ընցկուն ի, մինք քեառսուն օր քեառսունք տը բռնինք։

Թագեաւուր էսաց.—Իս չըմ կէրի ասլրի չուր քեառսուն օր։

Աղջըկն էսաց.—Ի՞նչ կայ, քեօ տուն չաւրը, քեառսուն պակաս մէկ կնիկ կայ քե, յօր մէկը մօտ դինայ, չուր քեառսուն օր թմի, դօր կգեայ ըձի։

Թագեաւուր իրի փարտէմ կապից յիւր մէջ՝ աղջէն. յօր դիրմ կըզէր յիւր փուր կը թալէր վըր փարտին, խատ աղջէն խապար կըտէր, բէյն կըզէր, կըզէր (կը գնար)։

Անցկուն էրըն չիւր եռսուն ինը օր։

Աղջըկ էսաց Թագեաւուրուն։

—Վաղ իմ դօ՛րն ի. քեօ կնկտիք վող յըմէն էլ յուրուղիի իստ ձի, էրթանք դաշտ, ժեֆ, սկյրան անինք։

Թագեաւուր անցկուն էրաւ։

Խըլուսուն էլան. Թագեաւուրու աղջըկ եռսուն ինը կնկնով ու վարդապիտով գեացըն դաշտ։

Թագեաւուրու աղջըկ կնկտիրուն էսաց։

—Գեացէք, ձի խամա ժէֆ էրէք։

Ին ու վարդապիտ գեացըն, ծովու պուուկ նստան ու լացըն։

Հագմագա (յանկարծ) աղբուրմ բացուաւ, Թագեաւուրու աղջըկ կուց էզար յէդա աղբուրը մէջ, մէկ լիք խմաւ, մէկ կիսատ։

Յաղբուր ցամքաւ. յանտից դարձան, էկըն։

Մէկ օր դօր իրի թագեաւուրու աղջէն. կռապաշտ Թագեաւուր իրի օր տը գէր կեօղվինք, աղջըկ էսաց։

—Թագեաւուր, չըս ըսի՝ իս տղովացիր իմ, իմ մօտ տը չգեաս, մողք ի մի դնի մէջ։

Թագեաւուր նիյար կախից, էսաց։

—Աս ինչ բան ի, իս քեօ մօտ չըմ իկի, նա քեօ փուր վովի լցիր։

Աղջըկ էսաց.—Քեօ տուն չաւրը, դիւ օօրպաղաս (յաղթանդամ, կորիճ) մարդ իս, վուր դիւ փուր թալիր իս փարտին, խա ձի խապար իս տուի, քեօ շորան (գօլ, տաքութիւն) գեացիր իմ փուր, տղովացիրըմ։

Թագեաւուր հաւատաց, չմօտացաւ։

Մնաց ինը ամիս, ինը օր, ինը սահմաք, ինը դաբա վուր թմաւ, Թագեաւուրու աղջըկ էրկու տղայ իրի, մէկ բամամ, մէկ կիսատ։

Վարդապիտ իրի վըր թորվան գեաղտիկ կնքից. ան թամամու անուն իդի Սանասար, ան կիսատըն Բաղդասար։

Թը իալք տարը կը ճիւշանայըն, անիմք օրէ ճիւչացան։

Թագեաւուր ըրբէկից դէրկու տղէն, աջքիր կուրցաւ։

Թագեաւուր մէկ օր իրի, էսաց.

—Թագեաւուրու աղջրկի, գիտիս, ինչ կայ,

—Հա, ինչ կայ,

—Ըստ շու ըսի, իմ կոքիր մասաղ կուզբն:

Թագեաւուրու աղջրիկ էսաց.

—Քեօ տուն չաւրը, քզի չկայ էրինջ, չկայ ուխչար, չկայ տաւր, զինի, էրա մատաղ:

Թագեաւուր էսաց.—Զէ, չէ, մարդ կուզբն:

—Ե՛, մարդ կուզբն, չկմէ քհօ քեաղբի մէջ անտէր տղայ, զինի, էրա մատաղ:

Թագեաւուր էսաց.—Զէ, չէ, իմ աղէկնիր կուզբն:

Թագեաւուրու աղջրկ էսաց.—Քեօ տուն չաւրը, վրի, իմ աղէկնիր քեօ տղէկնիր լուն, տար, էրա մատաղ:

Թագեաւուր տղէկնիր տուից, զինաց:

Ինչ Բաղդասարն էր, պղտիկ էր, խեք զըր կարի. ինչ Սանասարն էր, ճիւչ էր; խեք կը կորիր, էսաց:

—Թաղեաւուր, դուրպան իմ քի, վուր մի դէսուր տաս, իս, իմ աղբէր էրթանք ծովու պուռկ, փշում էնքնիք, գանք, նուր մի զինի:

Թագեաւուր էսաց.—Գևացէր, լի չիւտ իկէք:

Սանասար, Բաղդասար իլան գեացըն ծովու պուռկ, էրկուսն էլ նստեղ՝ լացըն:

Սանասար կաօը.—Աղբէր, արը մի թալընք էնա ծով, խիղդուխնք աղիկ ի, քեանց թագեաւուր մի տանը էնի կոքիրու մատաղ:

Բաղդասար էսաց.—Աղբէր, խոգն քեաղցը ի, իս ձի չըմ թալը:

Սանասար էլաւ զինք իթալ ծով, մէկ Ասարծու անուն իտու, զընք շալապստիկ (գլասվ սուզիր). էրաւ ծովու մէջ. գինաց խասաւ ծովու տակ, տիսաւ, ինչ տիսնը.—Քեօւկ ու սարէմ կայ յանտե, նաւուզմ՝ կիւ մանջ ան էնօւկ ու սարին կը թալը, ձիմ անտեղ կապուկ, ձիւ չուրբ օտան մէջ թուրուկէծակին, կապէն-աբրլպին, կիւտիկնը դիմին, էնմերնը-մէջը:

Մտաւ մէջ, լողկացաւ, էլաւ նակիր կապից յըմէն:

Քիւռկիկ-Զալալին խիծաւ, թուաւ դիւս ծովուց:

Սանասար ճիժ էր, վուր մտաւ ծով, էլաւ՝ լցուաւ, դարձաւ հրեցէն. էկաւ տիսաւ, Բաղդասար նսափր կըրայ, էսաց.

—Ե՛ աղա, վրբի կըրաս:

Բաղդասար էսաց.—Ե՛ աղմ, ապա իս շըլամ, վուկ լայ. իս՝ իմ մէկ աղբէր, թագեաւուր զմի կը տանէր էնէր մատաղ, փախանք ըսդա. իմ աղբէր զընք իթալ ծով, գինաց խիղդուաւ, իս էլ մացի ըսդա. ապա իս շըլամ, վուկ լայ. մկայ թագեաւուր կիւգեայ, ձը կը տանը, էնը մատաղ:

Սանասար էսաց.—Ե՛ աղա, մկայ քեօ աղբէր արանիս, կը ճան-
չընամ:

—Ըստա չը՞մ ճանչնար, քընց իս մէ լարմ ճիւչ էր:

Էսաց.—Տղա, իս քեօ աղբէրն իմ:

—Իմ աղբէր ճիժ էր, զիւ էլիր իս ճիւչ մարդմ. իմ աղբէր ձի
յուսա գնասաւ, նաևիր յուսա գնասաւ, խալաւ յուսա գնասաւ:

Սանասար էսաց.—Իս քեօ աղբէրն իմ, մը՝ վախենայ. էրթանք
մատ թագեաւուր, մի էնի մատաղ:

Նշան էկին քեաղաք. Սանասար էսաց.

—Բաղդասանը, ձիու զիւօխ բանի, իս կէրթամ, վուր իս կը կան-
չիմ, ձին կը խասըցիս ձր:

Սանասար գնաց մատ թագեաւուր, թագեաւուր էսաց.

—Ե՛ որդի, քեօ աղբէր յիւր ի, վիճ շուտ չէկըք:

Սանասար կասը.—Իմ աղբէր ճիժ ի, յետի-յետի կիւգիայ. ձը
տար զինի, չիւր իմ աղբէր կիւգեասոյ:

Թագեաւուր էսաց.—Դր' կիւղ ըլլի (պարկէ), քի զինիմ:

Սանասար էսաց.—Թագեաւուր, վրբի, մարդ մատաղ սրբու դիւռ
կը զինի, թը շուկ տեղ:

Թագեաւուր էսաց.—Խա, վալա քեօ խապասն (լուսք), ի. իմ,

եանք (գնանք) սրբու դիւռ:

Իլան գեացըն, Սանասար կիւղ-կուղ էլաւ, թագեաւուր դանակ
իխան, վրգ տը կարէր:

Սանասար տիսան՝ աղուրդ վիզ տը կարի, ադուցմ իզար թա-
գեաւուրուն, վուր զինաց իրեք շալապութիւկ վար մէ մէկը էտևու:

Սանասար կանչից.—Բաղդասար, ձին:

Բաղդասար ձըն խասուց:

Սանասար իխծաւ զձըն: Տիսաւ, ինչ տիսաւ.—քեաղաք քեաղքալ
թափան վերայ կուիւ Քեաղաք յըմէն սպանից. թագեաւուր բռնից,
իրի մատ ուր մէր. չուանովմ թագեաւուր կապից, ունին չուր զիւօխ
վաթըթից սան:

Նստան տակ Սանասար, Բաղդասար, վարդապիտ, ուրինց մէր.
նուան գինին դրին սեղնի վրէն, սողպաք էրին:

Թըղ ինունք մնան խա ուրինց սողպըրի. մինք խապար վիր-
մենէ տանք.—խապար տանք Սանասարը պապկից—խաչապաշտ թա-
գեաւուրից:

—Հաւար հասաւ՝ թը Սանասար Բաղդասար զօրացիրըն, կռա-
պաշտ թագեաւուր կապիրըն, նստած սողպաք կէնքն:

Խաչապաշտ թաղեաւուր էլաւ թողթմ դրից, էտուր քեամուն,
Էսաց.

—Իմ թողթ կը տանիս իմ խարզայ (քըո՞ջ որդի) Սանասարը
ձեռ կըտաս:

Քեամին թողթ իրիր՝ յականատըց իթալ Սանտարի ձեռւ,
Սանասար զթողթ կարդաց, վուր թողթի մէջ զրիր ի.

—«Խազար բարին իմ թուռ Սանասարին, վուր թողթ կը խասնը
քեօ ձեռ գիտիստ յէադի թրչիս, ըսդաւ, զինաց խաչապաշտ թա-

դեաւուրու—յիւր պապկէ քեազաք:

Պապըկ մօր նմուշի վրայ զՍանասար ճանչըցաւ. կեազմ ուր-
խըցան:

Մէկ օր մէկը անիւնք անաւել ուրինցուրինց ուրինալու մէջ
ընըն, Մինք խօսք վրի մէնէ տանք.—Խօսք կուապաշտ թագեաւու-
րուց, վարդապտից ու Բաղրասարից տանք:

Վարդապիտ ու Բաղրասար յըմն օր կըլին ու կէրթէն նէ-
շիր, յօր մէկ վիրու մարալ կը բիրըն, կիւզեան կը նստըն աօղպըրի,
մէծ ուրախութին կէնըն:

Մէկել օր անիւնք իլան գեացըն նէշիր: Թագեաւուր փաթու-
թած տեղէն թաղեաւուրու աղջկէն էսաց.

—Զէ իս խեղճ իմ, քեօ տուն չաւրը փշում իմ կապիր թուլ-
ցըցու:

Թագեաւուրու աղջկէկ իլաւ զկապիր արձկից, էդիր անդին:

Թագեաւուր իլաւ, ինչ իլաւ.—գինաց քեազաք, դըամ մարդ
տիսաւ, էսաց.

—Եկէք, եօթ դէվի բեռ եօթ տարդուան քեացախ դինի լցէք,
տարէք Ախմախու սար, վուր իս վաղ զԲաղրասար խարըմ, բիրըմ
անտեղ, դինը տանք, խմցըցինք, սարխօցցինք, սպանըք:

Մարդիր իլան, ընցկուն էրըն:

Յըրկուն վարդապիտ, Բաղրասար նէշրից էկան:

Թագեաւուր էսաց.—Բաղրասար, գիտիս, ինչ կայ,
էսաց.—Ի՞նչ կայ, թագեաւուր,

Էսաց.—Ընցկուն նէշիրի տեղմ իմ գնտիր, վուր վիրու մարալ-
քեր յըմէն լցուիրըն յընտե, վաղ յըմէն բոնընք, բիրընք:

Բաղրասար էսաց.—Թըլ ընը, եանք (գնանք):

Մէկել օր թագեաւուր, Բաղրասար խիծան ուրինց ձիանք,
գեացըն. վուր խասան Ախմախու սար, աստեղէն, անտեղէն դինու
կթիւնք (բաժակ) ձիոքիւ—վսազաք բարի քի, Բաղրասար, սաըն,
չուրս տեղէն տուրն:

Բաղդասար խմաւ, անցկուն սարիսօցաւ, վուր անյուշ, անակեախ ընկեաւ:

Թագեաւուր էսաց.—Դէ, կիւրզիր առեք, էլեցէք ինիւ Անցկուն զարկիցըն, Բաղդասարի չուրս տեղէն անցկուն խանսակ-փուռ չնըցըն, վուր քեաւոսուն կեազ փուռ կըլնըր:

Ասուրծու խրամանքեօվ մէկ կիւրզ Բաղդասարին չդանը:
Թրղ բնինք մնան ուրինց կիւրզիրու խիտ. մինք խապար պիլմէնէ տաճք.

—Խապար Սանասարից տաճք:

Սանասար իլաւ դիւս, իրեշկից Բաղդասարի աստղ նժուաղիր իր. դարձաւ յիւր պապկին էսաց:

—Ա զա, պապիկ, իմ ձըն քեաշեցէք, եան իս իմ աղբօր լեզն (դիակ) կը խասնըմ, եան նաւըն (դագաղ):

Պապիկ էսաց.—Քեօ տուն չաւրը, քեօ աղբէր մկայ նստիր ի յիւր մօր ու վարդապարտու խիտ հեծ կէնի սողալըրի մէջ:

Սանասար բրայիր չէրաւ (այլ ևս չհամբերեց), իլաւ յինք յիւր ձըն քեաշից դիւս, խիծաւ, ասաց.

—Մուրազ Աստուած, մուրազ ձի, ձի յեր կը խասցնիս իմ ապօր:

Զըն կը. —Կալօն (դայլան) մից, դարտըկի:

Սանասար էսաց.—Բիրանդի կուտրիր, իս լեզն խասնիմ թէ նաւըն:

Զըն էսաց.—Աչքիր խփի ու բաց:

Սանասար աչքիր խփից, ձըն քեաւոսուն աւուր կօնախ զինաց:

Սանասար կուապաշտ թագեաւուրը մարդիր յըմէն սպանից, զինաց կայնաւ Բաղդասարի վրայ, կանչից.

—Բաղդասար, Բաղդասար:

Բաղդասար դիեօխ վիրուց.—Հայ քեօ տուն չաւրը, նժուղիր իս քնիմ:

Ասաց.—Քեօ տուն չաւրը, մէկա իլի, քեօ չուրս բիւղուր աչքի: Բաղդասար իլաւ, յիւր չուրս բիւղուր աչքից, անցկուն խանտակ էրած՝ նսապից դէն:

Նիւր էկան քեալաք:

Սանասար թագեաւուրու տեղ էլաւ թագեաւուր:

Մէկ ժամանակ նստան անտեղ. օրմ Սանասար էսաց:

—Ըլեցէք երթանք մէկ կարիպ էրկիրմ, մի խամա մէկ տեղ գնտնինք, արօնմ*) շնընք, նստընք:

*) Տրօն - տուն, մօջի - մուխ, մրա - մօս եւ սոցա նման շատ բառեր, որ երկու ձայնաւոր ունին, սակայն միաննշիւն են:

Խան գետացըն, շատ-քիչ Աստուած գիտի, դաշտմ գնաան։
Սանասար էսաց. — Բողոք շատ խօրոտ ի, մի խառնա բիրընք,
չնընք։

Սանասար էրաւ ուսրա, շարից սրատ, Բազրդասար քեար կրից,
վարդապիտ տըկէ (տիզմ, ցելս) չնըց, անինց մէկ տըկէ կրից, մէկ
մէկը յօգնիցըն, անցկան բերդմ շնըցըն, վուր շատ տեղ
Մնաց բերդի անուն, վուր մարդ չկայ դնի։

Սանասար իւաւ բերդի գլուխ, բրբշկից մանջ գաշտը. տիսաւ
բարակ մըօխմ կէնը. էկաւ խիծաւ, նիւր գինաց տիսաւ խինդ խա-
րի տարեկան խալվարմ կայ յատե, կուշամ ցան գրիր կրակ, տփիր
վրայ կը վառվը. ձեռքիր կառայ վրայ, կէնի — «ըլսօշ, ըլսօշ, ըլսօշ»։

Սանասար խասաւ, սուս ու փուս բոնից, ձեռը վրայ առից,
երիր մըա բերդ, էսաց.

— Խալվուր, գիտես իս քի ընչը խամար իմ բիրի։
Խալվուր էսաց. — Ընչը՝ խամար իս բիրի։

— Նս քի բիրիր իմ, վուր իմ բերդի անուն դնիս.
Խալվուր էսաց. — Թըղ ընի։

Խալվուր կանիր ի բերդը բիւսուր, չուրս դիխէն իրի մըա դըօռ
կայինըաւ, էսաց.

— Եվա, քեանի՛ սասում (ցասում) բերդ մի։

Սանասար էսաց. — Խալվուր, իմ բերդը անուն մնաց Սասում,
Բերդը անուն դրին, պրծան։

Սանասար էսաց. — Խալվինը, ըսդա մնացի, իս քի խօրոտ կը
պախիմ։

Խալվուր էսաց. — Աստուած վուր կը սիրիս, էլմ ձը կը տանիս
դնիս իմ տեղաց վրայ, իմ կուշտ կրակացցիս, դնիս իմ յառէջ, ըն
վարանն ի, ըսդա իմ սապր չգեայ։

Սանասար զիսալվուր վրցուց, տարաւ յիւր տեղ, ցանը կուշտ
էդիր, կրակ իրի դէմ, դարձաւ։

**Անինք մնան ուրինց ուրախութենի խիտ, մինք խապար
վիրմէնէ տանք.**

— Շնապար Զընմաշընայ թագեաւուրու աղջկէ — Կըրլսսաշլուէն
(Քեառուուն-ճեօղ-ծամ) տանք։

Սանասարը ձէն վուր ընկեաւ տնէն, խօսք-խապար խասաւ
Կըրլսսաշլուն, իւաւ մէկ դիր պրից, էտու քեամուն, էսաց.

— Քեամը՛, նա թողթ կը տանըս կըտան իմ տէզը Բաղդա-
սարըն, գեայ ձը տանը Սանասարըն։

Քեամին զթողթ իրի էտու Բաղդասարը ձեռ։

Բաղդասար թողթ կարդաց, ծալից, էղիր յիւր ծուց, էսաց.

—Տը զանըմ զՍանասար սպանըմ, էրթամ բիրիմ ձի խամա:

Բաղդասար մանջ յիւր սրիբոն էրաւ խուց. խառ Սանասարի խապար չքառար:

Սանասար ինչ կըսի, էն նուշապ չտայ. —կրնը իմ աղքէր բան մի լիր ի, ընըմ, իմ աղքէր առնըմ, էրթամ դաշտ, փշում ձիա-թոխս խաղանք, բալգի իմ աղօօր սրիբո (սիրո) իջնը:

Իրաւ առըց յիւր աղքէր, գինաց. ձիանք խիծան, ձիաթոխս խաղացըն կիւրզով:

Էն ինչ Սանասարն ի, հանսէ կանը, էն ինչ Բաղդասարն ի, սրտով կը զանի, կիւրզ ձեռնի, Բաղդասարը էրկու աչքը կը զանի, ան ինչ Սանասարը կիւրզ բանձր կրնցը:

Զիւր կէս օրին խաղացն, չկէրցըն մէկնէկը վերաց, կէս օրէն իջան, առըն քողըը:

Սանասար վրցուց վԲաղդասար էղիր գետըն:

Բաղդասարը յաշ գնաց, Սանասար ձեռ տարաւ ընու սըլիստ մաժից, պեօրս ուկուրից. աչքից՝ թողթն ի զէր կայ, կարդաց. մէկ թարզով էխան վի, էսաց.

—Աղքէր, ընու յամբով էր, վուր դիւ խա ձի խապաթ չըր խուց, ձի լազըմ (պէսք) չի, գնա, ըն քի խամար, մայա դիւ իմալ տը բիրըս:

Նայիսա բարոււսան. Բաղդասար մնաց տըօն, Սանասար խի-ծաւ յիւր ձըն գինաց:

Շատ-քիչ գինաց, ախաւ վուր աղուիսմ ընը սարից կը թոնը վէր սարըն, կըսը՝ «խամ խիալ, հարվան խիալ»:

Սանասարը ձըն ընցաւ գինաց. Տեղ մ'էլ տիսաւ մարդմ կզուիր ի, եօթ ջաղցը ջիւր կը խմի, կըսի՝ «եսաման», իս ծարաւ մեռայ»:

Ձըն ընցաւ գինաց տեղ մ'էլ. տիսաւ եօթ փուռ խաց կը թխի, մարդմ կուտի, կըսի՝ «իս անօթը միրայ»:

Յանտից էլ ընցաւ գինաց տեղ մ'էլ. տիսաւ, վուր եօթ դէվ նստած մէկտեղ, մէկ ինձուր կայ, ըն կը թալք ընու, ընը կը թալք ընու, կըսի՝ «խապալ բարին քի»:

Սանասար պրծաւ գինաց, անկաջ չէրաւ. Յըրկուն խասաւ Զընմաշնի քեաղաքը կուշտ խանմ կէր, իջաւ:

Ըդա խաննին խալլուր մարդ մ'էր. ձըն կալից յատե, նստաւ Գիշիր իր. Սանասար էսաց. —Խալլուր, նաղկմ ասա, անկաջ

էնինք:

Խալլուր էսաց. —Իս բան չըմ գիտի:

Սանասար էսաց. —Խալլուր, նա քեաղաքը թաղեաւուրը աղջըկ յիմալ աղջըկ ի:

Խալլուր էսաց. —Որդը, քի յինչ կայ խիտ, իմալ կընը թըդ ընը:

Էսայ.---Պապէ, կը խարցընիմ:

—Ո՞րդը, մի թագեաւուրուն աղջիկմ կայ, սրներ կէնի, քեանը քեանը թագեաւուրուր տղայ էկին, վուր զան առնէն՝ սրներ էրաւ, էթալ սարիր. մէկ էրիր ի տղուփս, մէկ էրիր ի եօթը ջաղացը ջուր կը խմի, կըսի՝ «իս ծարաւ մեռայց». մէկ դըսա, մէկ դընա. շընը՝ դիւ իկիր իս՝ վուր զան առնիս, իս կըրքշկիմ դիւ ափսուս տղէ միս. թը մն յասով իս իկիր, իրեք նա խանով մեղք ընիմ, քեօ վիզ ընը.

Սանասար էսայ.---Զէ, պապէ, իս ան յասով չըմ իկի. ձը յինչ կայ խատ անիւս Պապէ, ըպա ընու սկնիր չպա՞րլի (չեղծուիր):

—Ո՞րդը, ընու սկնիր եօթ ծովու կղզին մատ . . . վշապը բերնը մէջ ի. խրեղէն մարդմ տ' ընի, վուր էրթայ, մանը ծով, վշապը բերնէն խանը, բիրի, վուր անիւ սկնիր պարալ ընը:

Սանասար էսայ.---Խալվուր, մէնդ կարի, ձը քեօն կըգեայ,

Տեղ իցկըցըն, քնան:

Խալվուր քնաւ, համա Սանասար չը քնի: Սանասար տիսաւ վուր խալվուր քնաւ, ան գիշիրով գինաց քեաղըը մէջ քեառսուն դաւա գնտաւ, քեառսուն բեռը գինը, գիշիրով տարաւ էթալ ծովու պըռուկ, դաւէի դարձան, էնի մնաց յանտե. զան քեառսուն բեռը գինը ըլից մանջ ծովուն, վըշապ սարխօցցաւ, Ընի գինաց, մտաւ ծովու տակ. տիսաւ վըշապ գիեօխ բարձրացըցիր ի. չանգալ վերավանց էթալ, վըշապը բերնէն զմատնիք իխան, դարձաւ, իրի խան, կուղ էլաւ, քնաւ:

Խուաւուտ լուս բացուաւ, ծով կատղաւ, վըշապ յամի քեադաք կըլի ի:

Թագեաւուր դալալ խոու կանչի.---Մհա վճի մատնիք վըշապը բերնից խանիր ի:

Անցկուն կան էկըն, մարդ չդնտան, խալվուրը խարցըցին:

Խալվուր էսայ.---Աս գիշիր իմ խան մարդ չէկիր քեանց նա տղէն. յանիկ էլ իմալ իկիր ի, ընկիր ի, քնուկ ի:

Սանասար էսայ.---Էն ինչ ի:

Անիւնք էլ ասըցըն:

Սանասար էսայ.---Իս իմ էրիր. ինչ ձի ձեռնէն կիւգեայ, էրէք. Մէկ անիւցմնէ, մէկ Սանասարը մնէ, կուռան:

Թըղ անիւնք խատ ուրինց կուռուն ընին, մինք խապար Բաղդասարից տանք:

—Բաղդասար գիշիր իլաւ դիւս, տիսնայ՝ ինչ տիրնայ.---Սանասարը աստղը նժուազիր ի. էսայ.

— Մարէ, իմ ձըն քեաշի, իս իմ ազրօր լիւըն կը խասնըմ, եա նաւըն:

Մէրն էսաց.—Քեօ տուն ջաւրը, Սանասար մկայ Քեառառուն-
ճեղ-ծամի ծծերու մէջ քնիր ի, դիւ . . . :

Բաղդասար անկաջ չէրաւ, յիւր ձըն քեաշը, խիծաւ, քշից,
Գնաց խասաւ յանտե, փուր աղուիս ան սարից կը թըսնը ան
սարը վրայ, կըսի՝ «խամ խիալ, բարվան խիալ»:

Բաղդասարն էսաց.—Կանի, քեօ տիրուջ, խամ իմն ի, խիալ քիւն,
Թուրը էզար, աղուիսու վըզ կտրից, կտուրմ յուրուղիկց էրնել,
մէկ արևպատք. ընցաւ գինաց:

Գինաց, ախասւ ըն մարդ, վուր եօթ ջաղցը ջուրը կը խմի, կըսի.

— «Եսամն, իս ծառաւ մեռայ», թորմ էթալ անիւ վրզն էլ կտրից:

Յանառուց ընցաւ, գինաց ըն մարդու մօտ, վուր եօթ վուր.
խաց կուտէր, կասէր՝ «իս անօթը մեռայ»:

Թորմ էթալ անիւ վրզն էլ կտրից, էսաց.

— Քեօ խէր անիծած, եօթ վուր՝ եօթ քեաղաք կը կշացցցի.
դիւ եօթ վուր. կուտիս, դալ կըսիս «անօթը մեռայ»:

Անտիւց ընցաւ, գինաց խասաւ մատ ան եօթ դէվ, ձիուց իշաւ
տակ, նստաւ անիւնց կուշտ. խնձուր վուր կը թալըն մէկ մէկը, դօր
իրի, խասաւ անիւ. համար վիսնձուր էդի ծուց, իլաւ խիծաւ յիւր
ձըն, գինաց խասաւ խանճու մօտ, էսաց.

— Խանճի, ան յինչ կուիր ի, աս յինչ տնկանկուց ի:

Խանճին էսաց.—Վալա լըմ գըտի. յերէկ յըրկում քեօ նմուշին
ձիաւուրմ իրի ըսդա. առուտուն էկըն, խապարմ անիւցմնէ, խա-
պարմ անիւմնէ, կոռուան, խալա ան կուիւն ի կը կոււըն:

Բաղդասար քշից յիւր ձըն, գինաց աղջկէ պատխանի յառիջէն
ընցաւ, էսաց.

— Աղջի, կուիր թըզ դէւրն ի:

Աղջիկ ճանչցաւ, էսաց.—Կուիր թըզ քեաղքով դէն ի:

Բաղդասար քշից զձն, գինաց մտաւ մանջ կոււուն. ճութիցմ
ան կու ից, ճութիցմ Սանասար, կէս գիշիրուան մէջ խառուան մէմէկը,
Ճիանքտերաց թուան տակը, առին յիւրուր:

Սանասար վիրցուց զԲաղդասար, էտու գետըն. ծըօնդ էզար
վըր սրտին, վըզ տը կտրէր, Բաղդասար էսաց.

— Հա՛յ գտի, դիւ տըսպանիս ձի, ըպա իմ կտրճի ձեռնէն
դէւր տը պըծնըս *):

Սանասար էսաց.—Դիւ վո՞լ իս:

*) Այժմ եւս սովորութիւն է, նեղը մնացողը իր ցեղով երկիւղ կազդէ բըօ-
նսմու վրան:

Էսաց.—Խո Բաղդասարն իմ

Սանասար էսաց.—Ավան, իմ աչքիլ տը կռւցուցի, իմ աղբէր տըսպանին

Խան խիծան ձիսնք, քշիցրն, էկըն վրը թագեաւուրու դռան, զիւռով զկըրիսաւշուն քեաշիցըն դիւս, խիծըցն ձին, քացըն,

Շատ էկըն, քիչ էկըն, տիսան կապուտ ձիաւուրմ անտիղէն էրի, կանչից.

—Հա՛ զիտի փարախնիր (սրիկայ, լոթի), աղա՛, հուրուփերն իմ պապարն ի, դիւր կը տանըք,

Սանասար էսաց.—Աղբէր, դիւ էնա ձիու գլեօխ բռնի, խ իեամ, մահա ան ինչ կըսի:

Բաղդասար էսաց.—Դիւ գրող տուն, յըմէն դրուն էլ դիւ տիւեաս, աս դրուն էլ խ տիւեամ:

Սանասար էսաց.—Դիւ գնա, վրի կը նեղանատ:

Բաղդասար զձըն քշից գինաց յառէջ, խօսքմ անխւմնէ, մէկմ անխւմնէ, խջան թռնան թախ յիրուր:

Բաղդասար վիրուց զան, էդրը գիտըն, չուք էդար վրը սրիրտին, վրզ տը կտրիր. համա զփողպատ քեակից, ծծեր էխամ դիւս, էսաց.

—Բաղդասար, նահա վուր կը տանը իմ քիւրն ի. նա եօթ տարը կայ խ անխ գարտէն փախիրն ի, վուր անցկուն սէնր կը թաւէր վըր խալիցն. խ գեացիրը ֆլան սարը մէջ, էլըր ի հարամիր, գեալողէրթքող վրզ ար կտրի. ասօր վուր լուայ դիւ զանիւ սէնըրին պարլցիք, բիրըք Սանասարը խամար, խ էլ էկայ քի խամար:

Խան չուրսով խիծան ձիսնք, քշիցըն էկըն Սասուն, անկացկալայ էրի:

Նստան անտե. շատ-քիչ Աստուած գրտի, Սանասարին Աստուած էտու լաճմ էլաւ, անուն դրին Մհեր:

Բաղդասար անուրդի մնաց:

Անիւնք խասան ուրինց մուրազ, դիւ էլ խասար քեօ մուրազ: էրկնից իրիք խնձուր իրի, էրկուս ասողին, մէկ անկաջ էրովին:

ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Յարդ ունեցած հետաքրքրութենէս այն եզրակացութեան հասած եմ, որ Սասունայ Դաւիթ և Մհեր գիւցազնական վէպը Մոկացի գլրաբարներ տարածած են հեռու գաւառներ, նաև փոքր մասսամբ Կումանցի և Ռզմեցի գլրաբարներ:

Սոքա իրենց արհեստը ուր որ ի գործ կը դնեն, անդ ևս կը պատմին Սանասար ու Բաղդասար, Դաւիթ և Մհեր, նաև այլ հեքիաթներ:

Դարուն, ամառ, աշուն սոքա կը տարածուին Բչերի, Ռտավանգա, Մահմանք, Մուշ, Բուլանըն, Խաթ, Արծէշ, Ապաղա և ան. իսկ ձմեռն ևս Աճամ (Նրևանայ նահանգ),

Խումբ խումբ կը տարածուին ամեն կողմեր, իւրաքանչիւր խումբ 5—10—15 հոգի կը լինին:

Այն խումբը առաջի տարին որ գիւղի մէջ գլրաբարութիւն արած է, յաջօրդ տարիներն ևս նոյն խումբը պիտի անէ. ո և է մի օտար խումբ չէ կարող այդ գիւղը մտնել. եթէ համարձակի մտնել թէն յանկարծ՝ ձայն չեն հաներ, կոփւ ևս տեղի չունենար, սակայն երբ յարմար չ'այց մի (իրենց հայրենիքի մէջ) այդ խմբի որ և է մէկին պատահեցան, կսպանին:

Գլրաբարներն խիստ չարքաշ կեանք ունին. գիւղէ գիւղ, տնէ տուն ման կրպան, ցրտին և անձրևին երրեմն դուրսը երրեմն ներսը, երրեմն նօթի, ծարաւ և առանց անկողնոյ շատ անգամ չոր հողի վերայ, զիսու ներքեն իրքն բարձ մի քար դրած կը մրափեն. Իւրաքանչիւր խումբ ունի մի հատ նաղլ ասող, որպէս զի թէ իրենք այդ չարքաշ կեանքի մէջ գրաղուին և թէ որ գիւղ գնան ըզ-քաղեցնեն նոյն գիւղացիքը:

Ո՞ր մէկ խմբի մէջ որ լաւ նաղլ ասող կայ, այդ խմբի պատիւը շատ է, նոյն խմբին լաւ և առատ ուտելիք կը տրուի. Մի խումբ երբ առաջին անգամ մի գիւղ մտաւ, գիւղի օդայի տէրը կամ ոէսը կը հարցնէ, եթէ իրենց մէջ լաւ նաղլ ասող լինի, կընդունէ:

Այդ գլրաբարներու չարքաշ կեանքն թէ ագահութիւնն ասեմ, զիրենք մղած են գողութեան:

Քողութիւնն արհեստ դարձած է իրենց համար:

Բրդի գողութիւնը շատ ճարավիկութեամբ կը կատարին, այնպէս որ ցարդ ոչինչ զգալի անել տուած չեն:

Շատ անգամ կշեռքով բուրդը կստանան, թաղիք կը ձգեն, ապա թաղիքը կշեռքով կը յանձնեն տիրոջ, սակայն դարձեալ կը գողանան:

Կշռելու միջոցին կը խարդախեն. գգելու, ձգելու միջոցին երբ տէրը վերան կանդնած է, տիրոջ ուշադրութիւնն այլ կողմ կը դար-

ձընէ մի վայր ցոյց տալով, սոյն միջոցին գլրաբն այնչափ բուրդ մի կողմ կը ձգէ, որչափ որ կշեռքի մէջ խարդախած էր:

Ապա ձայն կտայ իւր ընկերոջ, կատէ:

— Մուխախին զնաց Երուսաղէմ:

Ընկերը կը հասկանայ, որ բուրդ դրուած է մի կողմ՝ զայն պահել պէտք է. իւր մի զդեստը կը ձգէ բրդի վերան, բուրդը շորով վերցնելով իրրե հագուստ կը զետեղէ իրձերու մէջ,

Արդէն երը տուն մի պիտի դան, խրձի մէջ խոտ լեցած կը մտնեն այդ տունը, տանսէրը կը կարծէ թէ բուրդ է, այլ աներէ իրրե վարձք տուցած են:

Միջոց մի դործ չեն աներ, այս այն կողմ կը տնանան, մի յարմար ժամանակ խրձի մէջի խոտը կը դատարկեն, որպէս զի գողացած բուրդը այնտեղ զետեղեն:

Նաև երը գզրաբարներէն մին զգաց, որ եղած դողութիւնը տէրը պիտի իմանայ, միւսին կը հասկացնէ — «խուզ դի մանե» (մարդք պիտի իմանայ):

Այս միջոցին վարպետը յանկարծ վեր կը թռչի, աշակերտին քանի ապստակ կը զարնէ, աշակերտը կուլայ, բրդի տէրը կը միջամբու որ չծեծէ, այս միջոցին երրորդ ընկերը կը պահէ գողացուած բուրդը:

Երբեմն կը պատահի, որ բրդի էտէր կը դողանան:

Բուրդը չոր կսասանան կշեռքով և թաց կը յանձնեն:

Գզրաբարները ունին իրենց գաղտնի խօսակցութիւնը, դրս մասնաւոր ինչ գրի առած եմ:

Զէքին, որ Յ Փունտ է, 20 փարայի կը ձգեն:

Վերջին տարիները գգելու իրաւունքը քիչ կրտան, սակայն իրենք ևս գողութեան հնարները աւելացուցած են:

Այսպիսի գզրաբարներէ լսած եմ Սանաւար Բաղդասարի վէպն, զոր գրի առկի:

Սանաւար և Բաղդասարը պատմողն է Սախոն:

Սախոյի հայրն Ֆալացպաննենց տղան — Գզրաբ Թումաս:

Թումասի հայրը՝ երգիչ Պօղոս:

Պօղոսի հայրը Մուրատ, որ գեղեցիկ սրինդ կածէր:

Մուրատ նաև վեց եղբայրներ ունէր, որք վեց տուն եղան:

Մուրատի հայրը Մարկոս, որ Մոկաց մելք կարգած էին, նա կիմսէր, ըստ ասութեան Սախոյի, Մոկաց գաւառի հայոց վրայ:

Սոյն Մարկոսի միւն որդին (Մուրատի եղբայրը) Վարդան և Կիրակոս, որք անուանի որսորդ էին. սոցա եղբայրը Քեմալ, որ հօտատէր եղած է, ոչխարի ու այծի վրայ շատ սէր ձգած է:

Սախոյի ազգատոնմ, վերևէն առնելով ա. մելք Մարկոս, Բ. Մուրատ որ սրինդ կածէր, որոյ ժամանակ հարուստ եղած են, ունէին 400 կթու մագի, 2 ջրադաց, բազմաթիւ եղ և կով.

Մուրատ իր վեց եղբայրներով այսօր քառասուն տուն եղած է. որք կը բնակին 10 տուն իրենց բնիկ երկիրն Առինճ, 2 տուն Խանիձոր, 4 տուն Կարս, Կիւտէլլու, 6 տուն Բագեսանդայ Ղումի-պուճախ, 3

տուն Արճէշ, 1 տուն (Սախօն իր եղբօր հետ) Ղըրիսբուլախ (Շաւարչան), 2 տուն Դաշտուռուն:

Մուրատի որդին Պօղոս, որ լաւ երգի էր, ծաղիկներու և բոյսերու վրայ երգեր կը յօրինէր, Դաւթի եօթ ճիւղն խիստ մեծ յաջողութեամբ կասէր, սա 150 տարի ապրած է և վերջին տարիները աչքերը վնասուած:

Պօղոսի 4 որդիքն են Դալուստ, Օխան, Թումաս և Փոխան:

Թումաս ունի այժմ երկու որդի, Սախօս և Յարութիւն:

Սախօն լաստ է սոյն Սանսասար Բաղդասարը իր պապէն (Պողոսէն), որ 14 տարի առաջ Արճէշ մեռած է:

Սախօն Դաւթի ցեղէն և ճիւղերէն կը համարէ «Բալք աչառ», «Շիրին շահ ու Բարակ շահ», որ մենք այլ վէպերու շարքը դասած ենք:

Սախօյի հօրեղբայրն այժմ Դաշտուռուն կը բնակի և կը պատմէ Դաւթի չորս ճիւղն:

Սախօն Արճէշու Կտրած-քար գիւղը մնացած է 21 տարի, ուր փոքր ինչ գրել կարդալ առված է. վերջին տարիները 1890 թուին հետաքրքիր եղած է մեր աշակերտ պ. Շաւարչի մօտ ուսումը զարգացնել:

Սա 12 տարի գիզ արած է. գիտէ զգրարարներու գաղտնի լեզուն և հմուտ է անոնց գողութեան ձեւրուն:

Արճէշի 1896 թուի կոտորածէն վերջ տնով պանդխտած և Ղըրիսբուլախ (Մակուայ սահմանի մէջ) գիւղը հիմնողներէն մին եղած է:

Ջնք լաւ կը ճանաչեմ. քաջ ու եսասէր է նաև խիստ նախանձու, ևս առաւել շահասէր:

Շահասիրութիւնը այն աստիճան մոլորեցուցած է զինք, որ մի կողէկի վրայ բժախնդիր է, որով չէ կարող վարուիլ այլոց հետ:



առ պատճենի (ուստի ոչ ճախով) մաս 1. Հայոց առ
առ պատճենի մաս 2. հայոց
առ պատճենի ու այլ ու որ ողբած մերժ քայլութ
առ ինչ առաջ առաջ անուշ առ այս գալուք ու այս առաջ
պատճենի պատճենի 2. հայոց դրան առ առաջ պատճենի պատճենի

պատճենի պատճենի պատճենի մաս պատճենի 1. հայոց

ու այլ պատճենի մաս պատճենի մաս պատճենի 2. հայոց

ու այլ պատճենի պատճենի պատճենի 1. հայոց պատճենի
ու այլ պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի
ու այլ պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի

ու այլ պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի
ու այլ պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի

ու այլ պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի

ու այլ պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի

ու այլ պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի

ու այլ պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի

ու այլ պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի

ու այլ պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի պատճենի